

Ֆիքինափ եւ Արքունինեայ Յցնկ, այլ եւ
քաղաքակիթութեան այն աստիճանն, ուր
հասեր էին թ եւ ը զարոց մէջ, ըստ ա-
մենայնի նման եւ հաւասար էր այն աս-
տիճանին՝ ուր հասեր էին Հայք քրիստո-
նկութեան թ եւ գ զարոց մէջ. Այսպիսի
ժողովուրդ մի, թէ եւ երկար ժամանակէ ի
վեր մշակէ երկրագործութիւնը, զարմանէ
որթը եւ ձիթենին, սոկելչն զարգեր փո-
խանակէ առիական վաճառաց տեղ, սակայն
այնու հնանգերձ մտաւոր զարգացման տեսա-
կէտոյ տակալին մանուկ մ'է, ազիտակ թերթ
մի թղթոյ, կակուղ մօմ մի, որ դիւրա կ'ըն-
դունի ո՛ եւ արտաքին ազգեցութիւն։ Այս
պատճառու շատ գեղեցիկ եւ շատ իրաւացի
կերպով կ'ըսէ Հերոդուս (Ը, 435) Պար-
սից մասին, որոնց քաղաքակիթութեան եւ
զարգացման մի եւ նոյն աստիճանին մէջ կը
գտնուէին. «Պարսից ամենամեծ զիրու-
թեամբ կ'ընդունին արտաքին սույրութիւն-
ները»։ Հայքը իրենց պատճառթեամբ, ի-
րենց հարաւոթեամբ եւ ազնուականութեամբ,
ամենասուերա կազավ միացած ե՞ն իրանեան
Պարթեւաց հետ. Նորա Ասորուց շատ ուսեալ
եւ զարգացեալ զարցիներն եղան : Ի՞նչ զար-
մանը ապա, եթէ իրենց ոյիմզուն միանզա-
մայն իրանեան եւ սեմական եղեր է : Ուտք
էինը կարծել, թէ օստար քաղաքակիթու-
թեան այն բռն եւ հզօր հօսանքն պիտի
ջախջախէին այս փորիկի ազգը, որ իւր շա-
փաւոր զարգացման զօրութեամբ, զիմազրե-
լու կարողութիւն չունենալով, բոլորսիին
բնաջինջ պիտի կորուսանէր իւր անհատական
անձնաւորութիւնը՝ որ տակալին տկար կերպով
զարգացեր էր : Սակայն բոլորսիին հակա-
ռակն պատահեցաւ : Յատկապէս բնիկ ազ-
գային ասաւուած մի, ինչպէս վանասուրն,
բոլոր ազգին ամենէն աւելի նշանաւոր տա-
տուածներէն մին հանգիստացաւ. նորա մե-
հեանն բոլոր ժողովրդեան ուխտագնացու-
թեանց կերպն զարձեր էր մինչեւ քրիս-
տոնիւթեան ժամանակ, ի բնէ օստար զից
արձանց, ինչպէս իրանեան վահակն, այն-
քան կատարեալ կերպով հայցեր եւ այն-
պիսի ժողովրդականութիւնն մի ստացեր էին
բոլոր ազգին մէջ, որ բնիկ մազկեական

կրօնից զաւանողք կոսպաշտ կը համարէին
զՀայու, որոնց այնշափ բաներ փոխ առեր
էին իրանէն : Հետեւաբար ազգային ողին
բնա չէր ինդուած կամ ջախջախուած օտար
աղքեցութեան ներքեւ և այլ մանաւանդ թէ
այնու ուղղակի ճշմարիտ եւ անկախ զար-
գացում մ'ունեցեց էր Աստի յունական զի-
ցարաննութեան մասին ինքնին յառաջ կո-
ղան հետեւանքներն :

• 10 •

ԳԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱԿՆԱՐԿ ՄԸ ԳԵՂԵՑԿԻՆ ԱԶԴԵՑՈՒԹԻԱՆ ՎՐԱՅ

Նիւթակամ և բարոյակամ ազդեցութիւն գեղեցիք. — Դաւթիւն ֆարար. — Ն'որ այդ յուլուսն աւելի է. — Զառանցանք (hallucination). Խաւաքամ տպանորութիւնը. — Ժառանցակամ և Աօրենակամ (առանցք) ախտածին երևոյթ. — Սամազութերը. Միրազօմները, Բիթերը ևմ. — Տարածուած կամ վաստարացած ցեղեր, Լոմպրօջի այլ անմիտ տոսումմասիրութիւնը հոգեքանակամ թէշառութիւն վիայ. — Գիղեցկագիտութեամ հոգեանակամ արդին Աթք, Տղայք և Խամիկը. — Ազդեցութիւն գայարանահիմներու և զօրութիւնահիմներու « Ռութենկացա, Ֆլորիդ, Գէրաէոս, Հայտ, Մօցարդ, Իմանրօզա, Բայիկիւլո, և այլք. — Բարոյակամ ազդեցութիւնը. — Նախակամ Աթիթի մ'առատութիւնը. — Վիժնայիմ մէշ պարզ, Թլրինսիմա՝ Տարարապետութիւնը, Նէալուլիս հրաժատութիւնը, և այլք. — Մեծ մարդու մը յարուցած երևելի ամձամա, որութիւնը. Քարալիսոյ, Ղափողես, Կումոյ. — Մեր ներքիմ խառնուածքին ազգեցութիւնը. Պալզաք, Զօրիկը. — Տարիքի ազդեցութիւնը. Տարալիսոյ, Ղափողես, Կումոյ. — Մեր ներքիմ խառնուածքին ազգեցութիւնը. Պալզաք, Զօրիկը. — Տարիքի ազդեցութիւնը. Տարալիսոյ, Ղափողես, Կումոյ.

ւ . Եթէ զեղեցկապիտական յուզմանց
արգինքն աւելի ընդհանուր կերպով նկատ-
անեն՝ նորօրինակ երկույթներ պիտի նշմու-
րենց, որոնց անբացատրելի վերաբերութիւնն-
եր տանին մեր ներքնազյն եսին հետա-
լը ըրգարե ինչպէս մեկնելու է ոչ միայն վըշ-
ատց՝ այլ և ցաւոց կամ առնգանաց մոռա-
ցները, կամ ջղացաւ և ոգեհաչէ խանգար-
րեալ մտարուական հաւասարտկութեան վե-
րահաստատութիւնը երգոց կամ նուազաց
կամ ընթերցման չնորհնւ : Ի՞նչ կը զգար
Սաւուղ Գաւթին քնարէն . Բնչ է զեղեցիկ
տեսարաններուն և սիրելի անձանց տեսքին
ներդրօծութիւնը մայր ըլլալու կոշուած կնոջ
վերայ : Ի՞նչ է զեղեցկին ցոլացումը զայն
փայելողներուն զէմբին վրայ : Ի՞նչ բանի
վերաբերու է ոչ միայն վայրենեաց առ զե-
ղեցին ձկուում՝ այլ և քաղաքակիրթ մար-
զոն արդւուզարգի ճաշակը և քնքուշ սեռին
պնասսիրութիւնը :

2. Ինչպէս թութակը կամ կապիկը կրա-
ւորապէս կը կրկնեն՝ գրեթէ յանդէս իրենց
լսած ձայներն կամ աեսած շարժուածքը՝
այնպէս կրեզի յուզուած անձի մ'ապն մենց
ալ կը յուզուինք, և այդ յուզումն այնչափ
աւելի բռուն է՝ որչափ անձն աւելի միամիտ,
աւելի մանկական, աւելի սկզբնական է :
Եւ ո՞չ ապաքէն ընտիր նուազերզի մ'առ-
ջն զինով՝ ոտքով և երբեմն հեծիւնով՝ ներ-
քին զրգմանէ մը մղուած՝ յաճախ երգին
կը զագակինք :

ինչպէս զգայարանական թելաղութիւնն սերը՝ ինչպէս զգայարանական պատրանք՝ զերբանական զառանցանցն ալ տարափոխիկ կը տեսնե՞նք։ Ուրիշ հաւատացեալներուն նիւրական մերձաւորութիւնը, անսոնց հաւաքական ողիէն հոսող հոգեկան շռանցը, համախումբ ամրութին բարախմունք և շնչառութիւնը, մրմունջն ու սարսուռ՝ զմեզ կը զզրլիքն, կը յաղթահարեն, կ'ընկնեն, հակառակ մեր զիմաղութեան՝ մեզ ընկել կու տան այլոց ըրածն, կը բռնազատեն զմեզ մասնակցելու այնպիսի զերի մը կատարման՝ որ պիտի նպաստէ այլոց ալ նոյն զառանցանօք վարակուելու՝ թէ և մեր ներքին համոզման չեն համապատասխաներ։ Այսպիսի հաւա-

բական տպաւորութեանց տւելի ընդպարձակ օրինակները կ'ընծայեն մեղ ժամանակ ժառ մանակ ազդի մը վերայ անդիմարդիք կերպով արիացող անզուա կիրք կօսնից՝ հայրենեաց՝ ազատամութեան՝ տիրապետութեան՝ սնապաշտութեան՝ յանդգնութեան, և այն և այն:

3. Այս հանրական ազդեցութեանց վրայ աւելցնելու է անհամարին կամ ցեղին նկատմամբ ստացեալ արուեստոպիտուական յարմարութեանց սոլզակի ժառանգական երեսյթներն՝ և ամենէն հիմնաւորց նախնացմէ հօրենական փոխանցութեան (*transmission*) ախտածին երեսյթները։ Արդարք մէկ կողմէն կը տեսնենք Սանկալլօներու բնամնիք՝ ամէնքն ալ հոչակառ ճարարապեաներ։ Միքապներն ու թեթերը՝ ցեղ կորովանառն ճարարախօսուցից Բիզանինները՝ Քարաշչիոները՝ Վանդիքներն, ևն ևն՝ ամեն ալ մեծանուան նկարիչը։ Եւ ընդհակառակին՝ լուսապայծառ քաղաքակարթութեան մը ծոցը՝ կը պատահինք անհամարի մը կամ ամրող բնամնիկի մը որ ստարասեռած է (ձեզնո՞ւր) Բարուեներուն պէս մորթը կը կտէ կամ կը շակամի հրէշառը յղացմանց, քարայրաբնակաց արժանիք գծագրութեանց, անծոռնի ձառագէմ կերպարանքներուն զագանային կողմանձմանց ետեւէն՝ նման յուեցյն վայրենեաց կամ նախապատմական ժողովրդոց։ Բանտերուն՝ անկելանոցներուն՝ յիմարանոցներուն՝ վատթարացած ախտամոյներու յատկացեալ օթեւաններուն

մէջ՝ Լօմպրօց բաւական նիւթ գտած է զե-
ղեցիկացիստական և հոգեբանական ճշմարիս
հնակասութիւն (paléontologie) մը հեղի-
նակելու, բանաստեղծութիւն մը, նկարչու-
թիւն մը, ստեղծականութիւն (plastique) մը
որ ահարեկիչ ճշգրտածթեամբ մը կը վե-
րաբարպեցն մեր արդեստից ամենէն մթին
սկզբնաւորութիւնները, խժդութեան և պռո-
նկականութեան, սնապարծութեան և ապ-
ուրութեան, խօրհրդականութեան (mysticisme)
և շնականութեան (cynisme) խառնորդ
մը որ զարերէ յետոյ մեր հնագոյն նախ-
նեաց ամբողջ օպին կը մերկանան մեր առջև։

4. Նոյն օրէնքը նման արդեամբ կը
տեսնուի նաև հոգեծնական գեղեցկագիւտ ու

թեան մէջ։ Այէն մի անհատ կատարեալ քաղ մ'է ամրող մարգիւթեան դժիտեցէր երախաներն իրենց խաղերուն և դրայցներոն մէջ։ Լոնտոնէն ի թէցին, կ. Պորէն ի Մատրին + Հոսվէն ի թէթըրոպուրկ' զիսեցէր տպաց գծագրութիւնները. ամենուն ալ հետևակ և անզօր ճգանց պատակն է միայն մարզը, և նախ մարզը միայն վիսով ու արոնքներով որ հետզիւտ աւելի կը ձեւկերպի։ Եթեայ կու զան ընտանի կենդանիներ, սայլեր և նաւակներ, և զան ուրեց լեռներ, կետեր և զիտանկար, չգոյց՝ ռամիկը վազեմի մոտովարք՝ մեզ շափ ուժգին չեն զգար բնութիւնը, և հետաքար իրենց արտագրութեանց մէջ այն միշտ անշան երկրորդական զեր մը կը կատարէ։

5. Դժիտեցէր նաև որ շատ անզամ երկնող — ստեղծող կարողութիւնները կը շեշտին և կը բարեփոխին արտաքին և ներքին զգայարձնենքու և գործենածիններով։ Արտապրի խանզափ կատարելապէս համակաւելու համար իշակար-րո պէտք ունէր ախտիով բարձրին արդիվին արդիվին արդինալու։ Մինթեխացց կը իսաւականի թէ իւր գեղեցկացյն էջերուն մէկ քանին խանուէին կը պարափ. Ֆլէօրի կը դրսատէ բլանիկին ազգեցութիւնը մատենացեան փայտ, Պէրսու չամշնար որպայնը հոչակելու «Վարժապետ արուեստի և պարզի հանճարոյ»։ Հայտըն կը ներշընդէր մատանացյն մէկ սասաւար արամանզին երար աշբը յանելով։ Այս շերմ արևուն սաքնալով։ Այինք չերմ արևուն սաքնալով։ Մօցարդ՝ եռանզափին գնդախայր խաղաղով. Զիմարօսա պէտք ունէր աշխայդ խօսկութիւն մը լսելու և անոր մասնակ յիւս ինչպէս այլք կարօտ են լուսթեան և առանձնութեան. Բայցեղէլլոյ անկողնին ընկողմանած կը շարադրէր. Հլկէր սաքերը պազ ջրոյ մէջ կը դնէր. Պօսին զուխը ծանք մաշտակէ գտակով մը կը ծածկէր. Մարիամ վելլոյ իւր ամենէն ծոն հանդերձները կը զգենար և Քիթօն տանմելազարդ թեզունիկները կ'անցընէր։

6. Բարյականի նկատմամբ աղ նոյնպիսի աղեցութիւններ կ'անենան յաճախ մեր վրայ նախանձը՝ զայրոյթը՝ ասելութիւնը սէրը՝ և

երբեմ արհաւիրց անկամ + Երբեմ հոչակաւար վարպետի մը գալուստը, յաջող պարոցի մը հաստատութիւնը կամ նախնական նիւթոյ մ' առաստելինը գեղարուեստի մը կու տան, Վիեննայի մէջ պարը, Փրոքնուիա ճարտարապետութիւնը, Նէապոլիս՝ երածշատեթիւնը օվի մէջ են անցափելի շամանդրութուն պէս։ Ֆաէնցա բնապատեղ եղած է Մայոլիզաւեններուն, Սէլիր յախճապակիներուն, Լէմօն կիտուածանկարներուն։ Դժիտեցէր պատմութեան մէջ մեծ մարդու մը շորջը ծնած և իրեւ անոր ովալ լցուած աշանաւար մարդկանց խումբը՝ ինչպէտ են Պերիկեսի և Լէոն ժի պարերը + Ռնմեկների հոգեկան ինամութիւնները իրարու պացելով կ'արթըն-նան թագուն հանճարները՝ ինչպէս արեւու մառազայթներէն ի կեանս կոչուած կորովի սերմանցը։

7. Շատ անզամ ամենէն հզօր հանճարներ կրգիւ մը պէտք ունեցած են գորս ցաթիւրու համար։ Քարաշչոյի «Ս. Պօղոսէն» կը սկսի կուերէնցի հզօր արտեսար. զայն տեսած օրէն իւր հանճարին մէջ լցոյր ծագեցաւ և իւր արտազայն որոշուեցաւ. Լաֆօնիկն իւր կոշոմ զգաց Մալէրպի քերթուածներն արտասանել լսելով. և Մօցարդի «Dona Jucate» ը պատանեակ կուօյի համար այնպիսի յայտնութիւն մ'եղան որ ծերութեան մէջն ալ ասկաին կը մեծամեր զայն իրեւ իւր մատանթեան «Nostre patet processens» ը։

Վիշագէս մինչդեռ մեր ներքին կազմաւածքը սրբիալութիւնը կրնայ հիմնովին եղանակաւորել մեր գեղեցկացիտական զգացմէնցն ու քատաղութիւնները, և նոյն իսկ մեր առած սուսնզը տարբեր տարամարութեանց մէջ կը զնէ մեր ջղերն և ըղեղը, մինչդեռ աշային մը զղայինէն տարբեր տախօժաններ ունի, ինչպէս արիւնային մը՝ մաղձոտէ մը, որով գեղեցիկ ար ինչ կամ այն արտայայտութեան առն կրնան ուսանց ծայրայեղ յօւզուիլ՝ այլք անտարբեր մակ՝ ինչպէս Պալզաք՝ կօթիէ՝ Լամարզին՝ Հրէի անտարբեր էին երաժշտութեան, և Բարինիի փարթամ ազարանը թանկափին և անճառ

շակ չնշոտեաց կոյս մ'էր , նոյնպէս ժամանակն ալ կրնայ մեր ճաշակն այլայլել կամ փոփոխել , այնպէս որ Տարլին կը խոսուվանի ցաւող՝ թէ աղեղթն իրեն անտարբեր կ'երեցընէ նոյն իսկ իւր նախամեծար Շէյքսպիրը և հազիւ երիտասարդութեան ախորդը կը զգայ վիճասանութեանց ընթերցմամբ :

Գ Լ Ո Ւ Խ Գ

ԳԵՂԵՑԿԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ

Բացատրութեամ գեղեցիկը . — թէ ի՞նչ է Յիանութիւնը գեղեցկագիտօքէ . — Նմանութեամ գեղեցիկը . — Տակիոսու . — Շէյքսպիր . — Խոչալ գեղեցիկը . — Ամտիսամելույթ կամ բարոյակամ գեղեցիկը . — Բուհասաէլի մացառը :

4. Արտադրութիւն մը՝ որպէս զի գեղեցկագիտական տպարաւորութիւն մը զործէ մեր վրայ՝ պէտք է որ բան մը բակ մեկ , բացատրութիւն մ'ունենայ , « Երբոր հրաշակերտի մ'առջն գտնուենք , կ'ըսէ մեծանուն իմաստակը մը , պէտք է թողունք որ նախ այն մեզ խօսի :

Օրինակով մը մեր միաքը լուսաբանենք : Ահաւասիկ մեր առջն Մ'էրէլ Անձէլցի Մ'ովսէսը . անոր տեսըր զմեզ կը հացնէ : Կարելի՞ է արգեօք մեզ վերածել մեր զացած զարմանքը և տեսնել թէ ինչ տարբեր կը բաղկանայ :

2. Անտարակիյս առաջին ակնարկ մը նետենուա այդ հոյակապ հրաշակերտին վերայ՝ անմաս օրէնսդրին կենդանի կերպարանցն այդ առաւորութիւնը կը գործէ մեր վրայ՝ ինչ որ պիտի գործէր Մարգարէին տեսըր : Գետանսա ալիքը , սրաթափանց նայուածըր , կաղնեղ մարմինը , այն կեանքը զոր մարմարիսնին մէջ կը վազնէն հեղինակի հզօր շունչը՝ կը կազմեն բացատրութեամ գեղեցիկը : կը հասկրնամ սիրացեալ հեղինակին բացազանչութիւնն իւր աւարտած հրաշակերտին առջն երբ մուրճի հարուած մը տալով ծնկին՝ կ'աղաղակէ . ո հիմա խօսէ՞ :

3. Բայց այդ անզրին մեզ համար ուրիշ արտայայտութիւն մ'ալ ունի այն է նեանուրեան գեղեցիկը : Այդ արձանը ու և է վսիմ՝ կերպարանքի մը ներկայացումը չէ . Մ'ովսիսի վրայ մեր կազմած զաղափարը հոդիր իւր լիովի գահացումը կը զանէ : Եթէ ճարտարն իւր արձանին տուած ըլլար՝ զոր օրինակ՝ ճնշակեցի մը համեստ համակամութիւնը , կամ Ս. Փրանկիսկոսի մը մանկական հրեշտակային յափշտակութիւնը , կամ Vergrochitoի Աննիբալին աղեկէ և խորամանկ հեռանայեցութիւնը , համայը մը պակաս պիտի ունենայինք . զործը Եթրի պիտի մար . կրնար զեղեցիկ արձան մ'ըլլալ՝ բայց ոչ Մ'ովսիսինը :

Դիմակն է ասկայն թէ այս նմանառութիւնը բնաւ յարաբերութիւն չունի նիթական նըմանութեան հետ որ արուեստի մասին երկրորդական բան մ'է , ապա թէ ոչ Ակարյութեան հասարակալազոյնը լուսանկարը պէտք էր ըլլար : Մ'եր զարմանցն ու զրուափելը շապիկը համար հեղինակին , իրմէ կը զանանցնենք որ այդ մեծ անձնանորութիւնը ներկայացնէ մեզ այն մեծութեամբ որով կը աիրէ նա ժամանակաց վերայ . և եթէ երբէք այդ ասասուածաշոնչ մարգարէին կերպարանքն իրօք չէր համապատասխաներ իր հոգայն մեծութեան՝ հիմայ որ զարուց մջխորասոյզ թազուած է իւր հողեղէն մաս՝ գոհ ենք որ նիթը մեզ իւր հոդին ներկայացնէ . մեզ համար այդ զասկերը հոգոց միջնակն է . քարը հոգ միջոց մ'է մեծ անձնառութիւնը մը երկութացնելու : ինչպէս յօդաւոր ձայնն իմանալի աշխարհներ ներ կայացնելու : կրնանք Եասուարօտէն երեակայելք քիթը չափանիսեալ , Նարուէսն մը կարահանասակ , Պայրըն մը կաղ , Բասքալ մը հաշմանդամ . այդ երկրորդական զէպերուն վրայ չէ մեր բնտած գեղեցկութիւնը . բայց կ'ոգենք որ անոնց ներկայացուած կերպարները արձէկ այն վառլառն լոյսը՝ որոյ ճառագայթները կը թափանցեն աննուազ՝ յափնենականութեան մէջ :

Անտարակոյս մեզ անելի մերձաւոր ժամանակաց երեւելի մարդիկներուն կենդանազրին մէջ նմանութիւնը կը բնտուուի : Բայց այդ

իսկ՝ զեղեցկագիտական մասին՝ երկրորդական նկատողութիւն՝ մ'է։ Գեղեցկագիտութիւնը պիտի բազմար նիբաժական նմանութենէ աւելի՝ ոյնպիսի զծեր որ այդ անձնաւորութիւնը իւր ներքին հանդամանօք ազդու կերպով պատկերեն։ Նշյն է նաև կրից նկարագրի մէջ։ Տակիտոս մը քանի մը տողի մէջ՝ և երեամ մէկ քառո՞ւ աւելի աշքի գարնող պատկեր մը կը նկարագի՛ քան նոռամախոս պատմաբան մը շատ մը էջերու մէջ։ Ի՞նչ փոյթ արդարի եթէ զոր օրինակ լէսի Մարգութ իւր ոճիրը զործելէն վերջը՝ գանուուած է այն վիճակին մէջ՝ կամ արտասանած է այն ճիշերը զոր Շէյցարի իւր բերանը կը զնէ։ Մեզ համար կը զարմանանք խնդի խայթի այդ ամենարաւան պատկերացման վերայ՝ որ մարդկային արդարութենէ ճողովրեալ յանցառը՝ մասնուուած կը ցուցնէ ներքին անհաշտ և անկաշտ զատաւորի մը հարցուփորձին։ կը զարմանանք հեղինակին հանձնարին վրայ որ գիտացւ՝ իրականութիւնն՝ իրականէն աւելի կենզանի տիպար մը քաշել, և խցելով անոր խարէական դիմակը՝ մերի երևան հանել իւր հոգին անգութ տանջաններուիր։

ներ յարուցանող կերպարանց մը։ Հոգ իմանափ բան մը կը նկատենք որ զմել կը յանկուցանէ։ Այդ զգացումներու յիշութիւնը, այդ անպատճելի հոգին որ բարձր նպատակի մը կը դիմէ ամէն խոչընդուռ առաթուոր կոմելով, այդ հանճարոյ յաղթանակի խժդութեան վերայ, այդ անխափան հաւատացը ճշշմարտութեան յաղթանակին, այդ անդուզ պայցարը տարրերուն, թշնամիներուն և բարեկամներուն գէմ, այդ նայուածքը որ զոգցես երինից խորութեան մէջ խորասոյլ կը բնառէ վաստանութեամբ իրեն առաջնորդելիք լոյսը, միոյն բանի այնչափ կըրերու պատերազմը մէկ սրափ մէջ կը կազմեն վեղեցկին վերջին և հզօրապյն մէկ տեսակը, այն է Անտեսանելոյն կամ բարոյական գեղեցկիը։

Հասկնալու համար անտեսանելոյն գեղեցկութեան ազգացութիւնը՝ դիտեցէր կ'աղաշեմ որ քարի մը պատկերը չկրնար զեր յուզել։ Բայս մը՝ որ կեանց ունի՝ աւելի կը ներքորդէ մեր վրան։ կենզանին՝ զգայուն և յիշող՝ աւելի մեծ տապաւորութիւն ունի մեր վրայ։ բայց բացարութեանց կատարելազոյնը մարդկային գէմինին վրայ կը գտնենք։ — Ահաւասիկ անեղր ծով մը, մըրկանոծ կամ

4. Ուղեմն այդ մտասանեղ Մովիչը բարձր գաղափարի մը՝ ներկայացնեմ է. որ և է պատկեր մը չէ. և դարձեալ Մովիսին ո՞ր և է վիճակը չէ։ Մի և նոյն անձը միենայն արտայայտութիւնը շունի հրճուանաց կամ թագծութեան մէջ, ահարեիկեալ կամ սրտախրախոյ, յուսակառը կամ յափշտակեալ։ Անձին վերայ նիւթական տարրերութիւն մը չկոյ՝ քայց որպիսի տարրերութիւնը բացադրութեան մէջ։ Նիւթ մը ընտրել՝ զանել անոր վրայ այն կէտը որ անոր իրեւ մասնաւոր յատկանիշն է և իր էութեան տիրական պատճառը, թօթափել անէ երկրորդական պարագաները, ամփոփել այդ կարեսը բազոյն հանցամանները բացարձիւ ծառայութ ընտրելազայն միջաները. այս և ահա իտեւ գեղացիկը։

5. Հիմա ձեր ուշագրավթիւնը կը հրահերմ համակրահաց չըրրպդ և հզօրագոյն աղբիւրի մը լիրաց։ Մեր միտքն զրացնողը քարեկ զրօտածոյ մը չէ՝ այս ոգեկան տեսիլ-

ներ յարուցանող կերպարանց մը : Հոգ իմաս-
նալի բան մը կը նկատենք որ զմեղ կը յան-
կուցանէ : Այդ զգացումներու յիշութիւնը,
այդ անպարտելի հոգին որ բարձր նպատակի
մը կը դիմէ ամէն խոչընդուռ առաթօռը կփսե-
լով , այդ հանճարոյ յաղթանակը խժդու-
թեան վերայ , այդ անխափա հաւատը ճշշ-
մարտութեան յօղթանակին , այդ անդուց
պայցարդ տարրերուն , թշնամիներուն և բա-
րեկամեմերուն դէմ , այդ նայուածքը որ զոգ-
ցես երկնից խորութեան մէջ խօսասցյ կը
բնառէ վատահութեամբ իրեն առաջնորդելիք
լոյսը , միոյ բանի այնչափ կըրեսու պատե-
րազմը մէկ օրաի մէջ կը կազմեն զեղեցկին
վերջին և հզօրապայն մէկ տեսակը , այն է
Անտեսանելոյցն կամ բարոյական գեղեցիկը :

Հասկնալու համար անտեսանելույն գեղեց-
կութեան ազգեցութիւնը՝ դիտեցէր կ'աղա-
շեմ որ քարի մը պատկերը չկընար զեզ
յուզել : Բայց մը՝ որ կեանց ունի՝ աւելի կը
ներգործէ մեր վրան . կենզանին՝ զպայուն և
յիշող՝ աւելի մեծ տպաւորութիւն ունի մեր
վրայ . բայց բացարութեանց կատարելազայ-
նը մարգիպայն դէմին վրայ կը զանենք : —
Անհասոիկ անհերք ծով մը , մըրկանոծ կամ
հանդարտ . անոր տեսըր կրնայ բարձր մոտա-
ծութիւններ թելազրել մեզ , կրնայ մեր միա-
քը յափշտակել . բայց նկատեցէր մէջը նա
մը որ կը յուէ պատառաւալիք՝ անզնահներձ
կամ կ'ոգորի փրփրակուտակ ալիքներուն դէմ ,
անմիջապէս մեր սիրար կը յաւզուի մեր նը-
մանեաց յիշտատակաւ . մեր մէջ համակրանց
կ'արթնանան և ճարտարին ճեռքն է զմեզ
տարութերել կրից ամէնէն բուռն հոսանքնե-
րուն մէջ :

6. Դարձեալ՝ նոյն իսկ հանքային կամ բուսական կամ անասնական կենաց ներկաւացման մէջ՝ պատկերը չէ որ զմեղ կը յօւգէ. Բուլիքայէլի մացար նշանակ մը կը դառնայ մեղ։ Փոյսա ճամբար մը եղիքը անկուսած հողմակոծ թիֆիլը՝ զմեղ մեղամազ-ձութեամբ կը տագորէ՝ սրովինեան թշուառու թեան դէմ սզբորող անանկը կամ ո և է ասոր նման գաղափար մը անոր մէջ պատկերուած կը տեսնենց և մեր մանքային արա-մագրութեան համեմատ մեր կրթերուի կ'սգեսա

բենք զայն, Հուսկ ուրեմն մեր պրանշացումը իւր լրութեան կը հասնի հեղինակին համար մեր զբացած հիացմամբ։ Չնչին շիդ մը հանձառով ուրուազբեալ՝ հետևակ ոճով ներկայացուած Ատանիսի մը կերպարանքէն աւելի կ'ազգէ մեզ։ Այդ պրանշացումը անտեսանելւոյն գեղցկամեեան տարրերէն մէկն է։

Շարայարելի

...—————...

ՔԱՆԱՏԱՅԻ ՈՄԻԵՀԱՆՔԱՅ ԳՏՆՈՒԻԼԲ

—————

Ա.

Մեծ շարժում Խաղաղական Ավլիանուսին սփառանց վրայ

թ Ա. Ղ. Ա. Կ. Ա. Ն. Ի. Ն. ափանց պատմութեանք մէջ ոչ երբեք անանկ սասափի շարժմանք մը աեղի ունեցած է ինչպէս ներկայ ժամանակս։ այս շարժմանը պատճառողը՝ Քյանտիքի աւազալոյաբ են, յորս՝ վերջեր ուկայ արտաքը կարգի առատութիւն գտնուեր է. այնպիսի առատութիւն մը՝ որ մինչեւ հրմագանուածներուն մէջէն ստոնց ամենէն ճօնքն կը համարուին։ Առոնց տարածութեան չափը որչափ ըլլալը առ ժամ ճանօթ չէ. սակայն Քանասայի, — յորում այս աւազակոյաքը կը գտնուին, — ոսկիեր սահմանին ամբողջական մակերեւոյթը զիթէ 250,000 մղոն տարածութիւն ունի։ Բոլոր այս ընտարձակութիւնը, կ'ըսեն, հաւասարապէս ոսկիեր է, եւ ամեն առավակներուն մէջ սոկիեան խըներ կը գտնուին։

Եւ այս բոլոր ճափութիւնը ահա Քանասայի երկիրն մէջ ամփուած է, Ալլաբայի սահմանն ըլլալով 44 միջօրէականին 75-400 մղոն գէպ արեմեան կորմն։ Առոնց երթաւ համար շոբենաւը Ալլաբայէն կ'ելլէ կ'երթայ լին ջրանցքին զաւուք, անկէ մարդ հարկ է լրացն շարքի մը վրացէն անցնի երթայ մինչև ծուքն զետին աղիկրաները, և անկէ գեախն միջէն ճամրան շարունակէ ։ Վիկասիրա քաղաքին մինչ լին

ջրանցքին սկիզբը հեռաւուութիւնն է 1,034 մղոն, լեռանց մէջէն ճամրուն երկայնաւթիւնն է 36 մղոն, և անկէ անդին՝ ջրանցքին մէջէն զնացող՝ ճամրուն երկայնաւթիւնն է 530 մղոն։ Շոգենաւ մը կայ որ ովկիանոսին մէջէն մինչէ ջրանցքին սկիզբը կրտանի, անկէ մարդ Ալլաբայ Անցքին (White Pass) մէջէն լեռները կ'անջնի՝ ճամրայ մը՝ որ Անգլիական ծուքն ընկերութիւնը նոր բացած է։ Ճամրուն այս մասու երկու օր կը տեւէ։ լեռանց ճամրուն ամենէն բարձր կէալ 2,600 ոսք է։ Բոլոր ճամրան ձիով կարելի է ընել։ Չիլքուզ Անցքը (Chilkoot Pass) նոյն մերձակայք կը զանուի, եւ մինչեւ հրման ինքը ծառայած է իրը մի միայն ճամրայ։ Ավայն քիչ մը զժուարին ճամրայ մինչ է եւ ձիերը միայն անոր մէկ մասը կրնան երթալ։ Մարգ մ'որ Դաճէլ լիճը կը հասնի, հարկ է նաւակի մը շինէ որպէս զի կարենայ գետէն վար ճանապարհորդիլ։ Եւ լուքն զետին ստորոնացոյն ճիզզը հանանելէն ետքը անկէ անդին ալ ճամրան վատնզաւոր չէ։ Շոգենաւը կրնան նաւարկել այն զետին մէջէն մինչէ Պէհրինիկի ծովը։

Ճամրութիւնը շրսէն մինչեւ վեց շաբաթ կը տեւէ. սակայն նոր թիավարներու և թեթէն նաւակու կրնայ մարդ վեց շաբաթուան մէջ լին ջրանցքէն ֆլինտիք երթալ ու զանալ։ Ասկիենանցերէն եկած լուրերը առասպեկտական ճնիւպմեանց աւետին կու տան։ Աշ գր տեղեակ է թէ մինչեւ հիմա արշափ ոսկի հանուած տարաւած է անկէ։ Եղան հանը փորպէր որ այնչափ ոսկի հանեցին որչափ կրնային հետերին առնել տանիլ. այլը եւս մեացին որովհետեւ այնքան ոսկի գաներ կին որչափ չէին կրնար հնտերին առնել տանիլ։ Մարգ մը կ'ըսէ թէ իրմիթի մը մէջ չըսր հատ հինգ-կատնաշափ¹ անօթներ տեսեր է, ոսկի փոշով և զուտ ոսկոյ կտօրներով լեցուն։ Ուրիշ մը կ'ըսէ թէ աւազակոյս մը տեսեր է որուն մէջ զուտ ոսկի կտօրները զայլախազ քարերու պէս

1. Վէկ կուլոնաչափ հաւասար է և լեռը և 24 հարիւրերուցի։